

Հ. Այդ գուշակութիւններուն մէջ միթէ թշրիմար չկայ .

Ծ. Ինչու թէ . շատ կարելի է որ ասոնց մէկ քանին իրօք պատահին, մանաւանդ որ հասարակ գիտուածներ են, եւ ամէն տարի կրնան հանդիպիլ աշխարհիս մէկ կամ միւս կողմը . բայց էֆիմէրտէն ոչ թէ գիտնալով կգուշակէ, այլ ուրիշի չգիտածը ինքը գիտնալ կձեւացընէ , որպէս զի իմաստուն երեւնայ տգէտներուն առջեւը :

Հ. Այդ ինչըն յայտնի է .

Ծ. Նոյն իսկ իրեն բերած պատճառներէն . վասն զի կըսէ թէ այս տարի կուսնթագը յետաքայլ եւ ողջու դտանի (այսինքն րիւնու որ արաբերէն կնշանակէ յետադարձ) վատաքախտ յերեւակէն . յետոյ կըսէ թէ է նշան թէ թագաւորն պատժիցէ զիւր սպասաւորն : Արդ 1865-ին կուսնթագը ամենեւին յետադարձութիւն պիտի չունենայ, այլ իւր սովորական շրջանը պիտի կատարէ՝ ինչպէս ամէն տարի . ուստի եւ պատճառ չկայ որ երեւակին երեսէն ընկնի, կամ վատաքախտ լինի յերեւակէն, ինչպէս որ կըսէ էֆիմէրտէն, եւ անով կուզէ գուշակել որ իւր թէ թագաւորին սպասաւորներն ալ երես պիտի չգտնեն իրենց թագաւորին առջեւը . որ շատ ծիծաղական բան է : Դարձեալ, գուշակած պատերազմներուն պատճառ տեսինչ կդնէ . « Հրատն քառանկիւնի հայեցողու-

թեամբն ընդ երեւակին եւ կուսնթագին, նըշանակէ, կըսէ, յոլով պատերազմունս ». իսկ թէ Հրատին քառանկիւնի նայուածքը որն է, կամ ինչ տեսակ յարաբերութիւն ունի երեւակին ու կուսնթագին հետ , բոլորովին անյայտ եւ մտացածին գիւտ մի է՝ նոյնպէս ծիծաղական : Այսպէս են աշա էֆիմէրտէին ըրած գուշակութիւնները : — Դարձեալ եթէ հարցնես էֆիմէրտէին թէ ինչն յայտնի է որ թագաւորը պատերազմի պիտի ելնէ իւր երկրէն, եւ երկար ճանապարհորդութիւններ պիտի ընէ, պատասխան կուտայ թէ « Քանզի ասացեալ Հրատն ընդ կուսնթագին աիրեն տասներորդ տասն երկնից » : Կերեւի որ էֆիմէրտէին կարծեօքը երկնքին ամէն մէկ տունը (այսինքն աստեղատունը կամ համաստեղութիւնը) մէկ մէկ թագաւորութիւն է կամ տէրութիւն է, եւ մոլորակները մէկ մէկ թագաւորներ կամ իշխաններ, որ իրարու տունը կամ երկիրը կկոխեն, ինչպէս որ ատենով Գաղղիացիք ձէզայիրին տիրեցին ու կոխեցին . Անգղիացիք Հնդկաստանին, Ռուսք կովկասու եւ այլն :

Հ. Հասկըցայ ուրեմն թէ այդ էֆիմէրտէ անունով գիրքը ծայրէ ծայր սուտերով լեցուն է :

Ծ. Գրեթէ . բայց կան մէջը նաև լաւ խրատներ, հին փիլիսոփայից առածներ եւ բաւական զուարձալի ու անմեղ խաղեր :

## Լ Ո Յ Ս

Լոյս ծաւալեալ, ծընունդ պայծառ ի լուսոյ,

Ցաւիտենից սուրբ ճառագայթ Աստուծոյ .

Գեղանըշոյլ վարսամ վրսեմ ի գընաց ,

Ծագես յաւերժ արարածոց շունչ կենաց :

Դու յեղեմայ ծնանիս համակ զերարփին,  
Քան կոյս չըքնաղ՝ դիմաց քոյին ցոլք վառին.  
Դու զմանկութեան պըճնես զաւուրըս տիոց,  
Լոյս հըրճուանաց, լոյս հուր սիրոյ եւ ցաւոց:

Քեւ շըպարին փողփողենէջ դէմք ծաղկան,  
Քեւ նըկարին վարդին երանգք զանազան,  
Եւ զովագին ի ցողս այզուն զուարթարար  
Մարգարտայեռ փայլեն երեսք վառ ի վառ:

Ընդ ձոխամեմ քոյին եւ ես հետս անբիծ,  
Կանիսեմ հանդէպ վարդափըթիթ նըշուլիցդ.  
Ո՞հ, ծագեսցեն եւ յիմ ձակատ միզապատ  
Քոյ կենսատու շողոյդ զըւարթ ճառագայթ:

Դու եւ յանձուկն իմ ծագէիք խանձարուր,  
Մինչ պարզէի զաշս իմ ի քեզ, լոյս անդոյր,  
Եւ մինչ անյօդ շըրթամբք յաւէրթ վարդագոյն  
Ի հեշտ ժըպիտ քեզ ձօնէի ես ողջոյն:

Որպէս ի մարգըս ծաղկածին շուշանաց,  
Ես անթառամ գոլ կարծէի զփունջ կենաց.  
Ո՞ւր արդ նոքին, ուր իմ աւուրց պերճ հասակ,  
Ո՞ւր մանկութիւն, ուր ձակատուց մեր պըսակ:

Ահա ի ցուրտ ծագես մահուն արդ ի վայրս,  
Շիրմաց մերոց լուսաւորել ըզսընարս.  
Այլ ոչ փըթթին թառամ ժաղկունք քեւ կըրկին,  
Եւ ոչ դու լոյս կենաց մերոց ես նախկին:

Լոյս անըսպառ, յառաւօտուց գեղածին,  
Ճառագայթես յիս ըզնըշոյլըս քոյին.  
Դու որ պատես զԱստուածականըն սուրբ զահ,  
Ողջոյն ընդ քեզ, ով լոյս անծին եւ անմահ: